

Օրք քամեացէ Ի տապանին ,
 Ուր խնարհի արգ պէս արիին .
 Եւ Ի ծագել վերակենցալ ,
 Բանմահութիւն հանցէ վաղ վաղ :
 Որոց վասն զմահ
 Ճաշակեաց անմահ :

ՃԼԵԼՉՈՒՄԻՆ ԸՆՉԻՆ

(Շարունակութիւն Եփբը, տես թիւ 7.)

Մրգորեւ, սովորական կենաց գործունէութեան մէջ շատ անգամ ժաժանակ եւ յոժարութիւն չունիք մեր վրայ խորհելու, արգէն օրը նրուիրած է աշխատութեան, գործերու եւ մեր նմանեաց հետ ունեցած յարաբերութեանց, և ահա այս տեսակ բաներու համար միայն մտխոյում եւրբութիւն խորհրդածութեամբ խաղաղ ժամերու մէջ մտածել :

Բայց երբ գիշերը վրայ հասնելով կը հեռանանք աշխարհիս ազմուկներէն, երբ մթութիւնը իւր բազուկները մեր վրայ կը տարածէ և բարձր մեզ շրջապատող իրերը խաղաղ քուտութեան մը մէջ են, որ աստն մեր տէրը միայն մենք ենք և Մտտած, Մտտած՝ սրուն զօրութիւնը մթութեան մէջ անգամ կը պահպանէ զմեզ, և սրուն խնամող ունայններքեւ կ'ապարհարի մեր կեանքը, մեր առողջութիւնն ու գոյութիւնը, նմանապէս և մեր սիրելեացը. այն ատեն մեր վրայ մտածելու կատարեալ իշխանութիւնը կը վայելէք, այն է ահա մեր անձին քննութեան ամենակարեւոր վարկեանը : Մնն միջոցին բնութիւնն ինքնին կրտսիպէ զմեզ մեր սրտին խորքերն իջնալ. ըստ սրում՝ օրուն մէջ անցած գնացած գէպքերը այն ատեն միայն կը պատկերանան մեր մտաց առջեւ. ուստի պէտք է զանանք մտնորայց քննութեամբ աչքէ անցնել :

Մնն ատեն խորհէ անանձին դուքեզ, ինչ որ Ս. Գիրքը կը հրամայէ թէ, արգեօք հաւատայ պահանջմանը համեմատ վարուեցա՞ր, այսինքն՝ օրուն անընթացքին մէջ մտածեցի՞ր խոհակա. նութեամբ և աղեւութեամբ, և գործեցի՞ր արդարութեամբ, մարդավարութեամբ և ուրիշներուն օգտակար ըլլալու բաղձանքով, և բոլոր այն բաները՝ ինչ որ բու Փրկիչք և ամենակարող Մտտած գ. քեզ կը հրամայէ, Սուսկէ այս հարցաւ մտերն ընել, թէ « ի՞նչ գործ կատարեցի՞ր այսօր որ դատաւտանին օրը ամենագէտ Մտտեցին աթոյն առջեւ՝ կարենայ ապացոյց մը ըլլալ որ ըրածս բարի կամբով էր : Ի՞նչ յոժարութիւններ այսօր առաւել սիրտը յուզեցին և զիս յանցար կաւցուցին անտրդար գործոցս և անարժան զգացմանցս նկատմամբ : Ի՞նչ սկիզբ յառաջ եկան այս թերութիւնները, և ի՞նչ հնարք կրնամ գտնալ զանոնք նուաճելու և առաքինութեան հետեւելու : Օրուն մէջ բարկացայ արգեօք մէկու մը, բռնաբարեցի՞ր արգեօք մէկու մը իրաւունքը, և վերտորեցի՞ր արգեօք առանց պատճառի բարեկամներէս՝ ընտանիքէս եւ կամ՝ որ և իցէ նմանիներէս մէկու մը զգացմունքը : Գուցէ իրաւացի համարած յարձակումս ալ թէթեւամտութեան արգիւնք էր : Գուցէ կրկցս յուզմանը պատճառ անկարող եղայ զիս վերաորոշերուն զիտաւորութիւնը կշտելու : սակայն որչափ հակառակ պիտի ըլլայ իմ ներքին համազումս այս սրտով այսին մէջ, և որչափ մեղապարտ պիտի հանդիսանամ տեսնող աչքերու առջեւ, երբ անխորհուրդ յարձակմանս արտուր հետեւները յայտնուի, որ եթէ յառաջագոյն խորհրդածութեան եւ իմարկի, անշուշտ բարբառիմ արգեօք կերպով պիտի վարուէի :

ի-էպէտ և անձնասիրութիւնը ինքզինքն արդարացնելու համար միշտ կը մոմփնայ, միշտ կը պնդէ թէ արդարացի էր բրածս, բայց պէտք է գիտնամ որ ընելու ժամանակ վատ կիրքով յուզուած էի: Ա՛սան զի կրից յուզման միջոցին գործ մը կամ խօսք մը առանց կշռելու կ'արտագրուի. արդէն զիս արդարացնելու ջանքս բաւական սպասցայց է մասցս խոսվութեան. և ահա այս խոսվութիւնն է որ թերութիւններս թեթեւցընելու համար վատ բնութեանս տեղի կուտամ ապացոյցներ ստեղծելու, որոց ստութիւնը ես ինքնին կը ճանչնամ. այսու ամենայնիւ ինչ միջոց ալ գործածեմ՝ յանցանք մը յանցանք ըլլալէ չը դադրիր. ճշմարտութիւն մը պատրուակելու համար ոչ միայն ես, այլ և աչխարհիս բոլոր գորութիւնները պարտութիւն կը խոտոտվանին: Աւրեմ ինքզինքս սանձեղէն և ուրիշէն կծու խօսք մը չը լսելու դիրք մը բռնեղէն ուրիշ միջոց չունիմ անդորր կեանք մը վարելու համար: Այլ երբ խոսվայոյզ գրութեան մը մէջ ըլլամ, ինքզինքս սանձահարելու միակ միջոց լռութիւնն է. վասն զի անուրանալի է, որ ինչպէս արքեպուսթեան մէջ նոյնպէս և բարկութեան մէջ ոչ թէ այնպէս կը տեսնենք իրերը ինչպէս որ են, այլ բոտրովին այլընդայլոյ խիստ տարբեր:

Ինչպէս ըսինք, անձնասիրութիւնը շարունակ կը տրոմփայ եւ կը պնդէ թէ « Բն ընեմ, բնաւորութեանըս պակասութիւնն է, չեմ կարող արժատախիլ ընել »: Ի՛այց այս գրութիւնը սխալ է. վասն զի եթէ բնաւորութեան մէջ տեղի ունեցած պակասութեան մը յաղթելն անկարելի ըլլար, Բնու ուրեմն նոյն պակասութիւնը կը սանձահարեմ այնպիսի ան-

ձանց առջեւ՝ որոց յարգանքը կը ցանկամ պահել: Աւտոի պէտք է համոզուիմ որ կարող եմ բնաւորութիւնս սանձել, եթէ բանական եմ. և շատ կը սխալեմ երբ կը պնդեմ՝ թէ այս պակասութիւնէս զերծանիլ անհնար է ինձ, վերջապէս եթէ դէպքի մը մէջ պակասութիւնս նուաճել կարողացայ, օրինակի համար եթէ զգացմանս յանկարծական փոփոխութիւնը ախտեան կեցաւ կրիցս յուզմանը, Բնու մի և նոյն դեղը ՚ի գործ չի պիտի գնեմ ա՛մեն անգամ, երբ կը տեսնեմ որ ճիշտ զարբարոյ բարկութիւնս, գազանական կիրքս, կըսպառնայ վերջնել ինձմէն ինչ որ գեղեցիկ է և աղնիւ: Ասանկով երբ իւրարանչիւր բրիտանեայ լուրջ խորհրդածութեամբ խիղճը քննադատէ, երբ անձնասիրութեան տրտունջները լռութեան ենթարկէ, և երբ խահաւ հեռատեսութեամբ լաւ կշռէ իւր արժէքը, այն ատեն միայն անուշառ ըլլալ կը յաջողի. այն ատեն միայն իբրեւ մարդ կ'ապրի: Դատանգամ մեր վըսայ ըրած դատողութիւննիս դիպուածական ելք մը կ'ունենայ, այն բանը որ խաղաղ ժամերու մէջ այնչափ կարեւորութիւն չունի, նոյնը յուզեալ ժամերու մէջ տասնապատիկ եպերելի կ'երեւի մեզ, որ իրօք այնպէս չէ:

Այն որ անձին ճանաչման կարևորութիւնը կ'ըզգայ, ոչ թէ միայն անկեղծ և աննենգ բարեկամաց խրատներուն կ'անսայ և կը հետեւի, այլ և թշնամեաց դատողութիւններն եւս կը կշռէ, վասն զի շատ անգամ անոնց սպողարարութիւնները կրնան մեզի խիստ օգտակար ըլլալ, գիտնալով որ թշնամի մը աւելի լաւ կը տեսնայ մեր պակասութիւնները, քան թէ սիրելի բարեկամ մը: Ա՛րջապէս անձին ճանաչումը մեր կենաց ընթացքին մէջ

մեր քաղաքումը պիտի ըլլայ, վասն զի ասիկայ այնպիսի հայելի մնէ, որուն մէջ մեր հոգին կը ներկայանայ, լապ տեր մնէ, որ մեր խաւարային կենաց ընդարձակութեան մէջ մտքին, առաջ նորդ կ'ըլլայ և զմեզ Տերօջը շնորհաց ընդունարան կը պատրաստէ :

Ըստուած իմ, քանի որ կատարելութեան ծարաւի եմ, գու՛մ միայն կառող ես պատրաստել իմ անձուկ ճառագարնիս վրայ սրբանալու և ազնուանալու աղբերակները, զորացն Տէր, քու ամենակարող զօրութեամբդ, որ պէս զի սուրբ պատուիրանացդ համեմատ կարենամ արժեքս ճանչնալ : Երբ քու անասնաման գիտութեանդ և ամենաբարոյր կամացդ վրայ վայրկեան մը խորհիմ, անմիջապէս կ'ըզգամ որ պարտական եմ հաշիւ տալ իմ կացու-

թեանս համար նախ ինծի և յետոյ քեզի : Պարտական եմ լրջմտաբար քննել տնձս և զգալ որ ըսածներս այն ամենատես Լակի առջեւն է, զոր պատրել չեմ կարող երբէք, կ'ըզգամ որ ինքզինքը ճանաչողը, իւր վիճակին նկատմամբ ինքն իրմէն հաշիւ պահանջողը, անշուշտ կը պահեցնէ որ ըստ օրէ իւր սխալանաց թիւը և կ'աւելցնէ առաքինութեց թիւը, և ՚ի վերջոյ կարող կ'ըլլայ զքեզ տեսնել ո՛վ երկնաւոր Հայր, քաղոր ժպիտով և մանկական վստահութեամբ :

Ուրեմն գթամ և ողորմէ՛ այնպիսոյն որ ջանաց իւր անձը լիովին ճանաչել և զքեզ ջերմեւանդն օրտիւ պաշտելը :

Թարգմանեաց ՚ի Գաղ .
Յ . Ս . Արժեքներս :

ԻՂՁԲ ՍԴԻՈՅ ԱՌ ՍՈՒԲԲՆ ՍՍՂԻՄ

Հայաստանի բարձր Մասեաց ընդ մեր նախնի վեհ Մուգային Թեւապոտեալ Թուեայ հոգևով ՚ի գահաւանգ բարձուս լերանց և Լա քեզ Մողիմ ս լուսալիր, իղձք ՚ի բերանս և կաթոպին, իղձ որ ՚ի տիս իմ մանկական փղձկեալ վառէր սիրտս վառազգեաց :

Եյն ինչ ՚ի վայրս Ըստուածահոտ քո սուրբ Օննեքն, ՚ի սուրբ մտքից Հպեմ զըթուռն ջերմ ՚ի համբոյր, զարտօսր աչացրս աստ ցողեմ, ՚ի ստ արքային մեծի Մաբայ չունիմ ընծայս՝ սակի կնգրուկ :

Միայն որտիս ղլլչն և փափազ ՚ի ձայն կական քեզ ընծայեմ :

Մատաղ Գաւիտ իսկ զենարան ՚ի վեր ՚ի լեռան Գողգոթայ,

Օ ինչ ձօնեցից յայս տեսարան յոր կամ ապուշ ափի բերան,

Ի արձրուանդակ զինչ է այս փայտ, յոր կայ մարմինըն Ըստուծոյ,

Մայրն առ ընթեր տրամազգեցիկ գալէ հնծէ իսկ Թազձական :

Ըրդ պագանեմ անկեալ երկիր կրկնելով զեմ մաղթանս սրախ Համբուրելով զուրբ քարինդ, զհողդ լիզեմ արիւնսխառն :

Ը սուրբ փայտիդ Ըստուածընկալ ՚ի ծուռնս անկեալ արտասու ալիս,

Ոչ այլ ինչ եո մաղթեմ ՚ի քէն, այլ զի գթացիս յիմ Հայրենիս :

Օ իմորդ ապա մատեայց առ քեզ, ս լուսափայլ Տեառնդ տապան,

Ը քեզ սփռել զաղերս համայն զորոս բերի ՚ի հարց, յեղբարց,

Արք յանտերուչ կան ՚ի վիճակ, կապեալ ՚ի գառն ՚ի նկզութեան :